

ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԹԵՐԱՀԱՒԱՏՈՒԹԻՒՆԸ

Այն հրաշալույս գիշերը, հրեայ իշխանութեան գործակալներէն հալածուած տասնըմէկ աշակերտները՝ ապաստանած էին վերնատան ամրափակ դռներուն ետեւ, ուր՝ յանկարծ երեւցաւ Յարուցեալը՝ իր ողջ մարմնովը, ահաբեկում պատճառելով անոնց յուսալուած սիրտերուն:

Փրկչին այս հրաշատեսիլ յայտնութեան՝ Թովմաս ներկայ չէր եւ այդ պատճառով՝ յամառօրէն ժխտեց իր ընկերներուն վկայութիւնները, զանոնք զոհ համարելով ինքնախաբէութեան, որ հաւատացեր էին մնացածին անգոյ երեւոյթի մը:

Թովմասի կարծրամտութիւնը՝ աննուանելի կամակորութեան մը վրայ կը բացայայտուէր եւ սխալ պիտի չըլլար զայն հռչակել յամառութեան հարազատ ներկայացուցիչը բոլոր ժամանակներու մարդոց մէջ:

Այս կոյր մտասելեռումով՝ ամբողջ շաբաթ մը միտքը շղթայուած պահեց, տեղի չտալով ոչ մէկ հաւատալի եւ հաւաստի իրողութեան առջեւ:

Կ'ըսէր ու կը կրկնէր շարունակ, թէ չէր կրնար հաւատալ, մինչեւ անգամ իր աչքերուն, եթէ մատներովը չջօշափէր իր խոշտանգուած մարմնոյն վրայ՝ գամերուն թողած նշանները:

Կը յամառէր անտեղիտալի տարակարծութեան մէջ, տարակուսելի եւ անհաւատալի գտնելով իր ընկերներուն միահաղոյն հաւաստումները:

Ինչ ո՞ւ այս կշտամբելի անվստահութեամբ կը ստուերածէր անոնց անկեղծութիւնը, որոնք ծայր աստիճան ոգեւորուած՝ Վարդապետին վերակենդանութենէն, կը ջանային տարհամոզել

զինք՝ խօսքին բոլոր հնարաւորութիւններովը:

Ուրիշ ի՞նչ անառարկելի ապացոյց կրնային տալ՝ բեկանելու համար իր խորարմատ հաստատամտութիւնը:

Աւետարանի լուսանաճանչ էջերուն մէջ, Պետրոս իր ուրացումով եւ Թովմաս իր անհաւատութեամբ նուանեցին ախոյեանութեան համաշխարհային մրցանիշը, ստուերածելով իրենց առաքելականութեան շնորհագարդ կերպարը:

Յիսուս հասկցաւ Թովմասի հոգեկան անձկալի վիճակը եւ շտապեց ցոյց տալ անոր խաչելութեան հետքերը:

Առաքեալը ցնցուեցաւ եւ բոլորովին ազատուած անհաւատութեան կապանքներէն, ինկաւ Վարդապետին ոտքերուն առջեւ եւ հիաստանչ բացականչեց,

- Իմ Տէրս եւ Աստուածս:

- Թովմաս, դուն զիս տեսար ու հաւատացիր, երանի անոնց, որոնք՝ առանց զիս տեսնելու պիտի հաւատան:

Եւ Փրկիչը՝ առաւել շողարձակում տալու համար իր վերակենդանութեան, նստաւ եւ սեղանակից եղաւ անոնց ընթրիքին:

Առաքեալին ժամանակաւոր անհաւատութիւնը Յարուցեալին հանդէպ, բոլոր դարաշրջաններուն ունեցաւ եւ ունի այսօր ալ իր բիւրաւոր հետեւորդները:

Պատկառելի մտապաշարով իմացականութիւններ, անցնող քսան դարերու ընթացքին, կատաղօրէն հալածեցին քրիստոնէութիւնը, իսկ եռանդուն քարոզիչներ՝ իրենց յայրատ կիրքերուն եւ կծու հեզմանքին նշաւակ դարձնելով

Աւետարանական պատգամները եւ նշմարտութիւնները:

Գրով եւ խօսքով, եւ զազրելի հրատարակութիւններով՝ սնայարժօրէն հուշակեցին իրենց անաստուածութիւնը:

Այսօր ալ՝ երրորդ հազարամեակի սեմին՝ կ'երեւան իրենց եսականութիւնը իտէալ ըրած սոփեստներ, սուտ մարգարէներ, մարդոց դիւրահաւատութիւնը շահագործող նիւթապաշտ քարոզիչներ, ոսկեհորթին ծնրադիր երկրպագուներ, հանրային ամպիոններէն եւ սրբատեղիներու բեմերէն, զԱստուած եւ Քրիստոսը խարողներ, Խաչեալին անունով միլիոնաւոր տղարներ կը հաւաքեն եւ ոսկեպատ ապարանքներու մէջ, համագիշերային խրախնամքներով իրենց երջանկութիւնը կը տաղերգեն:

Եւ իրենց հաւատքի ու աղօթքի զօրութեամբ բուժուած հիւանդներ, փոխանակ Ս. Հոգիին ընծայելու իրենց շնորհընկալ զգացումները, Քրիստոսէն բանադրուած անարժան կրօնաւորներու ընչաքաղցութիւնը կը խրախուսեն իրենց ծափերով եւ խելահեղ կանչերով:

Լսեմք բոլոր մը, Աստուծոյ եւ Քրիստոսի անունները անուրդի հանած այս բարոյագուրկ սոփեստներուն տարականոն արտայայտութիւնները, թէ ի՞նչ դիւային կերպեր կը գործածեն բազմութիւնները շահագործելու եւ անոնց քսակներուն... խղճահարութիւնը շարժելու:

- Դուք մի մտածէ՛ք, թէ ինչ գումար պիտի տաք եկեղեցիին: Աստուծոյ հարցուցէ՛ք եւ Ան կ'ըսէ՛ ձեզի նուէրին քանակը:

Ուրիշ մը՝ աւելի նարտարախօս.

- Եթէ ձեր սրտի սիրագեղ զգացումներէն պիտի չբխի նուէրը եւ պիտի հաշուէ՛ք, թէ ո՞րքան պէտք է տաք, Այդպիսի նուէր մը արձագանգ չի գտներ երկինքի մէջ:

Ուրիշ մը՝ աւելի յանդուգն եւ անպատկառ,

- Եթէ եկեղեցի կու գաք, Աստուծոյ պատգամը կը լսէ՛ք եւ պնակին մէջ ձեր նուէրը չէ՛ք ձգեր, լաւ կ'ընէ՛ք եթէ տունը նստի՛ք ու եկեղեցի չգաք:

Բնական է, հայ սրբակեաց հոգեւորականին բերնէն չէ՛ք լսեր նման արտայայտութիւններ, որքան ալ՝ դրամին հրապոյրը շոյէ իր ցանկութիւնը: Լաւ գիտէ, որ հայ հաւատացեալը չի սիրեր իր կղերին վրայ տեսնել նիւթապաշտութեան շլացումը:

Դժբախտաբար, մերօրեայ դրամասէր մարդը՝ մոլութիւններէ վարակուած, չի նկատեր իր բարոյական սայթափումներուն ահաւորութիւնը: Բոլորովին կորուսեր է մթին գաղափարախօսութիւններու մէջ իր կեանքին ու նակատագրին շիտակ ուղղութիւնը եւ կ'ապրի ու կը շարժի մեղքին մահացու խայթերով:

Քառսը, զոր կը ստեղծէ անհաւատը իր հոգիին մէջ, միայն ինքը չէ, որ կը կրէ ատոր անկշռելի կորուստները, այլ՝ իրմէ դուրս կը պոռթկայ չարիքը ու կ'ընդգրկէ ամբողջ մարդկային հասարակութիւնը:

Կը տեսնենք մեր շուրջը եւ ամէն տեղ երիտասարդութիւն մը, որ իր գարուն կեանքը չնանչցած՝ ալեւորութեան բարեւ կու տայ կենդանի մեռեալի մը վանողական կերպարով: Լոկ անուն մըն է հիմա, որ հաստատէ մարդոց մէջ իր գոյութիւնը:

Երբ հոգիիդ մէջ չես զգար Յարուցեալին հաւատքը ու չես ամրապնդեր վաղանցուկ կեանքիդ օրերը Յարութեան ուժով, այս հողեղէն կեանքը շատ կարճ պիտի թուի քեզի եւ դժբախտ օր մը յուսալուծուած պիտի չուես այս մեղապարտ աշխարհէն, խզուած յաւիտեաններու երանութենէն:

Յարուցեալին հաւատֆով ոգեւորուած հաւատացեալը, որքան խորանայ ալեւորութեան մէջ, այնքան պիտի բոցավառի երիտասարդութեան աւիւնը իր մէջ:

Քրիստոնէութեան բշնամիները, Յիսուսի յարութեան իրողութիւնը հերքելու համար, յերկիրածոյ սուտերով ամբաստանեցին Առաքեալները, որպէս դիւրահաւատ եւ ցնորամիտ մարդիկ, որ յղացան յարութեան պարագան:

Եթէ աշակերտները իրենց իսկ աչքերով տեսած չ'ըլլային Տէրը եւ բոլորը միախոհ չհաստատէին Անոր վերայ յստութիւնը, ինչո՞ւ յանձն պիտի առնէին մարտիրոսական չարչարաններով կամաւոր նահատակութիւնը:

Ո՛րքան խելապակաս պէտք է ըլլայ մէկը, որ իր գարուն կեանքը ողջակիզէ նպատակի մը կամ իտէալի մը համար, որուն չի հաւատար:

Անհաւատութիւնը՝ ամենագոր եւ ամենակարող Արարչին հանդէպ գործուած ամենաֆստմենելի ոճիրն է, որ երբեք չի ներուիր ո՛չ Երկինքէն եւ ո՛չ ալ արտասուալից գղջումով:

Մեղքը այս ծանրակշիռ պարագային կը հասնի իր գագաթնակէտին: Եւ այս ահազդեցիկ հանգրուանին վրայ մեղանշողը կը կորսնցնէ իր հոգին ու քանականութիւնը եւ կը դառնայ մացառուտի վայրագ գագան մը:

Ժամանակակից անաստուածները չեն ուզեր տեսնել գերեզմանէն անդին Յարուցեալ Յիսուս մը, այլ՝ մահկանացու մեռեալ մը, հասարակ ուսուցիչ մը, հինաւուրց մարգարէ մը, եւ ոչ թէ այս

բոլորէն վեր ԿԱՏԱՐԵԱԼ ՄԱՐԴ ՄԸ ԵՒ ԿԱՏԱՐԵԱԼ ԱՍՏՈՒԱԾ ՄԸ:

Խաչը բերաւ յարութիւնը, խաչէն ծնաւ անմահութիւնը եւ Խաչը դարձաւ մեղքին դէմ մղուած եւ շահուած յաղթութիւններուն խորհրդանիշը:

Շատեր կ'ուզեն յարութիւնը, բայց կ'ուզեն, առանց խաչի զոհողութեան: Փրկութիւն կ'ուզեն, բայց առանց Գողգոթայի Անմեղ Դատապարտեալին:

Յարուցեալին հետ մեր հոգեկան ընդելուզումով, ո՛չ փորձութեան հրապոյրը պիտի գայթեցնէ մեզ Աւետարանով ջահաւորուած յաւերժութեան ճանապարհէն, եւ ո՛չ ալ աշխարհային սարսափները պիտի ցնցեն ու անձկոտեն մեր կեանքը: Պիտի ապրինք երկրի վրայ, յարութեան կեանքը, յարութենէն առաջ:

Անոնք որ այս մեղապարտ աշխարհը եւ երկրի ժամանակաւոր բարիքները կեդրոն դարձուցին իրենց անյագուրդ ցանկութիւններուն ու երկինքը գրկեցին իրենց սիրոյ նուիրաբերումներէն, շատ շուտ հրասթափուեցան եւ աւաղելով իրենց վաղանցուկ երջանկութեան վրայ՝ փակեցին իրենց աչքերը խաւարակուռ յուսահատութեան մէջ:

Անոնք սակայն, որ խորապաշտ հաւատֆով սիրեցին զԱստուած, եւ Իր Որդւոյն յարութեան յոյսով գտնեցան զՍտուած՝ հարթեցին իրենց ճակատագրին յաւերժութեան ճանապարհը, անցան երկրի մթին սահմաններէն դէպի երկնային լուսաճաճանչ հորիզոնները եւ վախճանած արդարներու շֆահոյլին մէջ գտան իրենց նոր կեանքին փառաւորումը:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔԷՆՅ. ՏԻԻԼԿԷՐԵԱՆ